

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

### ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Ամէն անգամ որ կ'աւարտին ուսումնական ինը ամիսները և վարժարանին տեսուչը աւարտական դասարանի աշակերտներուն կը յանձնէ վկայականը, անխուսափելիօրէն կ'իյնայ փորձութեանը մէջ ինքնազովութեան. վեր կ'առնէ իւրաքանչիւր վկայեալի բարեմասնութիւնները, կը զերազնահատէ իւրաքանչիւր շրջանաւարտի մտային կարողութիւնները, տարիներու աշխատանքը և կը ներկայացնէ վկայականը իրեն վախճան մը, զերազոյն նպատակ մը, որուն հասած են աւարտականները: Գոհունակութեան մեծ շունչ մը կ'անցնի սրահէն և ներկաները՝ ծնողք, ուսուցիչ և Միաբանութիւնն կը նային շրջանաւարտներու հասակին, անոնց զուլսը յաղթութեան դափնեպսակով մը զարդարելու մեծ տրամադրութեամբ: Գեղեցիկ է պահը և հաճելի է զգացումը, այն աստիճան որ կարծէք թէ քննադատական ամէն մտածողութիւնն կը հալի նուաճում մը կատարած ըլլալու գոհունակութեան ապրումին մէջ:

Սակայն անոնք որ վարժարանի մը պատասխանատուութիւնը կը տանին և զիսեն զսպել իրենց զգացումները, անոնք բնաւ չեն մոռնար թէ նախակըրթարանի, բարձրագոյն վարժարանի կամ նոյնիսկ համալսարանի վկայականը ոչ աւարտ է ոչ ալ վախճան, այլ հանզրուան մը միայն մարդու պատրաստութեան մեծ առաքելութեան ճամբաւն: Որևէ վարժարանի զերազոյն նպատակն է մարդ պատրաստել, զիտնականէն առաջ և տալ իր պատրաստած մարդուն՝ խոր զիտակցութիւնը մարդկային հիմնական արժէքներուն, բարոյական մարդուն, ուրիշ խօսքով՝ ինքնազիտակցութեան ճամբով առաջնորդել ուսանողը ըլլալու ինքինները:

Վարժարանի մը աշխատանքը զնահատելու և անոր արդինքը կշռելու միակ չափանիշն է թէ ի՞նչ տեսակ մարդ կը պատրաստէ ան ու ի՞նչ ոզի կը ներշնչէ ուսանողին: Զամբոււած ուսումի որակին և զիտական մակարդակին չափ եթէ ոչ աւելի կարեւոր է կրթարանի մը ուղղութիւնը գէպի մարդկային կերպարը զոր ըրած է իրեն խոէալը:

Այսօրուան աշխարհը արթնցած է այլևս իր խորկանքէն թէ վերջին խօսքը կը պատկանի զիտութեան և թէ զիտութեան կը պատկանի վաղուան մարդը ստեղծելու առաքելութիւնը: Գիտական աշխարհի մեծ կաճառներէն մէկուն՝ *Massachusetts Institute of Technology* մէջ զումարուելիք միջազգային ժողովի զեկավարը, որ յառաջիկայ Յուլիսին Շերնը և Գիտութիւնը յարաբերութիւնները պիտի փորձէ սահ հանել, վրշերս յայտարարած է. «Կիտնականները կը զիտակցին այսօր թէ մշակոյթ, հաւատք և մարդկային արժէքներ կը բնին ենթահողերէ՝ որոնք գուրս են իրենց զիտութեան և մասնազիտութեան

**ծիրէն:** Այսօրուան զիտնականները շատ աւելի համեստ են և իրենք զիրենք նուազ ինքնարաւ կը զգան։ Անուցմէ ոմոնք ուղղաւագ մը կ'ապրին նախապէս իրենց ըրածէն։ Անոնք կ'ու զին լսել թէ Խկէղիցին ինչ ունի ըսկիք և ոմանք յուսափար պիտի ըլլան որովհեակ պիտի շգտուն իրենց սպասած օգնութիւնը (Dr. Paul Abrecht)։

Մեր օրերու մասնագէտները տագնապ մը կ'ապրին իրենց կառուցած աթոմային ոյժի արտադրիչներուն և շտեմարանած մահաբեր գէնքերու աճող ոյժին դիմաց։ Տագնապը բարոյս կան մզձաւանչէ մը չէ որ կը բխի. ան արձագանզը չէ բնաւ նեղացուցիչ հարցուարին թէ որքանո՞վ կը բարձրանայ մարդը և կը փայլին մարդկային արժէքները զիտութեան ստեղծած կեանքի պայմաններէն, ո՞րքանով կ'ազնուանայ մարդ էակը աթոմական աշտարակներու կառուցման իր յաւակնոտութեան մէջ։ Տագնապը, որմէ կ'անցնին այսօրուան մասնագէտները կը յառաջնանայ իրենց ստեղծած ճիւադներու վախին։ կը վախնան թէ կորանցուցած են ամբողջական տիրապետութիւնը իրենց իսկ կառուցած և իրենց զիտութեամբ իսկ շաղախուած բարելոնեան աշտարակներուն, որոնք աթոմային ոյժի կեդրոններ կը կոչուին կամ միշ՝ երկրամասային բազմազուլի նրմիւններ կ'անուանուին։ Եւ որպէսզի վախը տագնապէն շանցնի սարսափի և շտուրածուփ մեր երկրագունդի բնակիչներու բոլոր խաւերուն, մեծադրյն պետութիւններ գաշխնքներով կը փորձեն հանդարատեցնել հանրային կարծիքը և թմրեցուցիչ ապահովագրերով ծածկել հիմնական իրենց վախը։

Բայց զիտնականները, որոնք պարկեշտութիւնը ունին տեսնելու իրական վտանգները, զիտութեան իսկ ստեղծած սպառնալիքները, մարդկային ցեղի ամբողջութեան բնաշնչումին չափ ահաւոր, անտառի մարդու բնազով մը իրենց յոյսը կը դարձնեն դէպի գերբնական Սյժը, որպէսզի զսպէ բնութեան գերմարդկային աղէանները։ Անոնք կրօնքին կը նային պատասխանի մը համար և Աստուծոյ՝ հոգիի իրենց խաղաղութիւնը վերագանելու յոյսով։

Եւ Աստուած լուս է անոնց դիմաց, որովհետու իրենց յաւակնոտութեամբ լեցուած, անոնք խօսակից մը կը վնառեն Աստուծոյ մէջ և ոչ թէ արարիչ մը, որ հայր է մինենոյն ատեն։ Աստուծոյ պատասխանը լսելու համար անհրաժեշտորէն պէտք է արտաքին աշխարհի զիտութեան դաշերը գարձնել դէպի ներքին մարդը և ականչ տալ ամէն մարդու մէջ բնակող աստուածային ներկայութեան։

Քրիստոնէութեան պատասխանը տագնապի մատնուած մարդուն եղած է միշտ խաչի ճառը. «Եհթանոսաց յիմարութիւն և հրէից զայթակղութիւն», որքան ատեն որ աստուծային զոհողութեան մէջ՝ հեթանոսներ իմաստութիւն կը փնտռեն և հրեաններ՝ նշան մը միայն։ Քրիստոնէութիւնը Աւետարանի լոյսը կեդրոնացուց աստուածային նմանութեան, որ իսկական բնութիւնն է մարդուն։ Իսկ քրիստոնէական պատգամը եղաւ շարունակ որ Աստուած մարդացաւ, իշաւ մինչև խաչի զոհաբերութիւնը, նո՞յն խաչով փրկերու համար մարդը ինքզինքէն և բարձրացներու համար զայն Աստուծոյ պատկերին։ Մարդուն մէջ՝ անկումի և անկումներու տիղմով ծածկուած աստուածային պատկերը կը մաքրուի ու կը

պայծառանայ Քրիստոսի արիւնով, քանի որ մարդը կը հասնի Աստուծոյ նեղ և անձուկ ճամբովը միայն գոհողութեան և ինքնուրացութեան:

Վերականգնել աստուածայինը մարդկայինին մէջէն և պայծառակերպել մարդը Աստուծոյ լոյսին մէջ, կը նշանակէ հասկնել մարդը այն բարձունքներուն՝ ուր միայն կը դանէ ինքզինք ամբողջապէս: Ա՛յս է նպատակը իսկական կրթարանին: Մանաւանդ երբ կրօնական հաստատութիւն է ան, ուր ժառանգաւորներ կը պատրաստուին վաղուան ընծայումին Աստուծոյ և Եկեղեցիի ծառայութեան:

Ծառայել Աստուծոյ կը նշանակէ ծառայել իր նմանին՝ մարդուն, քանի ընկերոջ սիրոյն մէջ միայն կ'ամբողջանայ սէրը գէպի Աստուած: Ան որ չի սիրել իր տեսած եղացը, ինչպէս կրնայ սիրել զԱստուած, զոր իր աշքերով չի կրնար տեսնել:

Հայ Եկեղեցւոյ խոր ըմբռնումը կրօնաւորի մատուցելիք Ժառայութեան կ'ամփոփուի առօքելութեան սկզբունքին մէջ, որով ան իր անձը կը զօնէ իր պարտականութեան կատարումին մէջ: Խակ իր պարտականութիւնն է ցոյց տալ Աւետարանի ճամբան հայ անհատին և հայ հաւաքականութեան իր հայրերու լեզուով, մշակոյթի, աւանդութեան և հաւատքի լոյսով:

Պատրաստուիլ այդ պարտականութեան զիտակից կատարումին, տիրել մայրենի լեզուին, հաղորդուիլ հայկական մշակոյթի զանձերուն, մեծնալ աւանդութեան հրապոյրին և հոււառքի շերմութեան մէջ, կ'ենթագրէ կրթական ճիդ մը, որ կարելի է տակաւին Ս. Յակոբեանց Տաճարի Կոմմարներու ներշնչումի զօրութեամբ և Սրբավայրերու հաղորդական ներկայութեամբ:

Եւ գարձեալ, դպրոցական տարեշրջանի վերջաւորութեան, կը հարցնենք մենք մեղի: որքանո՞վ պատրաստ են մեր շրջանաւարաները երթալու աշխարհին և առնելու տագնապող զիտնականին կամ աշխատող մարդուն իսաղղակիցուցիչ վեհութիւնը Աստուծոյ խօսքին: Ուռ նուազն մէկ քայլ մը յառաջացած են վաղուան իրենց առաքելութեան ճամբով, յաջոզա՞ծ են զիտնալ անհրաժեշտը, քայլ միևնոյն ատեն ըլլալ աւելի՝ Եկեղեցական:

6.

